



ՏՕՐԹ. Օ. ԿԵՐՆԵՐԵԱՆ

# ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՌՈՂՋ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ



“Առողջ մարմնով միայն կարելի է ունենալ  
առողջ միտք եւ առողջ դաստիարակել նոր  
սերունդը. »

Ուսումնասիրուած եւ դասախոսուած Լիբանահայ  
Երկսեռ Ուսուցչական Միութեան համար։

Տաղագրուած եւ նուիրուած հայ ազգ. կրական  
մօակներուն եւ նոր սերունդին՝ բոլորին անխսիր։

26. 11. 9

„Տպարան Հրազդան.»

Պեյրուր

1933

371.7

4 - 45

30 JUL 2010

391.7  
4-45

ՏՕՐԹ. Օ. ԿՐԻԿՐԵԱՆ

EFOS YAM DS

# ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՌՈՂՋ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

“Ո.ո ողջ մարմնով մի այն կարելի է ունենալ  
առողջ միտք եւ առողջ դաստիարակել նոր  
սերունդը .”

Ուսումնասիրուած եւ դասախոսուած Լիբանանայ  
Երկսեռ Ուսուցչական Միուրեան համար.

Տպագրուած եւ նուիրուած նայ ազգ. կրական  
մօակներուն եւ նոր սերունդին՝ բարդին անխսիր:

26. 11. 932



1933

20 MAY 2013

49.650

ՈՒՍՈՒՑՁԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ուսուցչական կազմի առողջապահիկ հարցը դըպարոցական առողջապահութեան հետ սերտ առնչութիւն ունեցող կարեւոր խնդիրներէն մէկն է։ Որովհետեւ ուսուցչական ժարմինը, իրեն պաշտօնին բերումով կամ արհեստին հետեւանքով մասնաւորապէս, ենթակայ է՝ զանազան հիւանդութիւններու կամ կարգ մ'առողջապահական աննպաստ պայմաններու։ Խանգարումներ՝ որոնցմէ կարելի է յաճախ զդուշանալ, և զերծ մնալ պարզ կանխազգուշական միջոցներով։

Սոյն հարցը իր կարեւոր հանգամանքին բերում մով մինչեւ իսկ, 1904-ին՝ Դպրոցական առողջապահութեան առաջին միջազգային համաժողովին։ Նիւթեղած է սակայն երկար ուսումնասիրութիւններէ վերջնականորէն չէ լուծուած։

Ուսուցչական մարմնի յատուկ առողջապահութիւնը իր գոյութեան իրաւունքն ունի սակայն։ Որովհետեւ սա բացարձակ մի իրականութիւն է, դրական մի երեսոյթ է որ՝

I.— Ուսուցչութիւնը՝ ենթակայ է դպրոցական միջավայրի վատառողջ կամ լաւ պայմաններուն, և միշտ չփման մէջ աշակերտութեան կամ դպրոցական պաշտօնեաններու հետ կետեւաբար իր առողջութիւնը կրնայ խանգարել դպրոցական միջավայրի աննպաստ պայմաններէն կամ վարակուիլ աշակերտներէն ու պաշտօնեաններէն, կամ ընդհակառակը վարակել զանոնք։

II.— Դրական բացարձակ մի երեսոյթ է նաև վիճակագրականորէն և փաստացիօրէն դիտուած որ՝ ուսուցչական մսրմինը, իր արհեստին հետեւանքով ուրիշ ասպարէղներէ շատ աւելի ենթակայ է կարգ մը առողջապահ սհական խանգարումներու, ինչպէս թուքախտի, ու զեղային հիւանդութիւններու, ջղային խան-

գարութիւնքու, նամաւաւանդ կոկորդի, աչքի տկարութիւններու, հոգեկան և չի փեղիքական ուժասպառութիւններու և այլն։ Արդ նկատի ունենալով սոյն վերոցիշեալ 2 գիսաւոր պարագաները կրնաք ուրեմն դասել իրաւականօրէն՝ ուսուցչական առողջապահութիւնը՝ արհեստական առողջապահութեան (hygiène professionnelle) շարքին։

### ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏԵԽԱՆՅՈՒԴ

Դպրոցական միջավայրի գոյուրեան աննպաստայինները՝ շէնքի, կարստիքի՝ դասարանական դըրութեան, օգաւորութեան, լրւաւորութեան և այն պարագաները, ինչպէս աշակերտութեան նոյնպէս կազմէն նաև ուսուցչութեան վրայ և կը խանգարեն անոր առողջութիւնը։ Եթէ ենթադրենք և ընդունինք պահ մը, որ դպրոցի շէնքը և յարակից մասերը կը լրացնին առողջապահական տուեալները, դասարաններու առողջապահական լիճակը սակայն մեծապէս կ'ազդէ ինչպէս աշակերտներու նոյնպէս ուսուցիչներու առողջութեան վրայ։ Զօրորինակ՝ երբ յիշենք թէ՝ դասարաններու օգը ինչպիսի արագութեամբ կ'ապահանի և մինչեւ իսկ կը նեխի թթուածինը (օչյցէու) որ մարդուս կենսունակութեան համար ստիպողական անհրաժեշտութիւն մըն է կը նուազի իւրաքանչիւր չնչառութեան իսկ ածխաթթուն (ac. carbopique) որ կը խեղդէ, կը մահաղնէ մեր արեան զնդիկներու բջիջները, կ'աւելնայ, այնպէս որ միջին հաշուով իւրաքանչիւր աշակերտ մէկ ժամուան մէջ կ'արտաշնչէ 12½ լիտր ածխաթթու։ Երբ նկատի ունենանք որ դասարանին մէջ կան մօտաւորապէս 40-50 աշակերտներ, շատ արա

մարանօրէն կրնանք երեւակայել դասարանի օդին վիճակը եթէ դասարանը չենթարկուի կանոնաւոր օդաւորութիւն է։ և մարդուս համար անհրաժեշտ է մաքուր օղը քան ամենատար կերպաւորը Աւզեղը աղասորէն զործելու համար լուրակութիւնի պէտք ունի։ Բնդհակառակը ապականած օդաւորութիւնի կը քայբայէ մատաղ սերունդին աճող կ'աղջը, ալ ամէն տեսակ հիւանդութիւններու պարար հոգ մը կը պատրաստէ։ Եւ կարեւու, տիուր դեր մը կատարե ուսուցիչներու զբային եւ բայի հիւանդութիւններու ծագումին մէջ։

Յիշենք նաև դասարաններու լուսի պարագան։ նակառողջապահական դրութիւնով եւ անբաւարա կերպով հայթայթուած լոյսը կը լինաւ ոչ միայն տևողութեան ալ նաև զբային կազմին։ Արդարե դասաւուն պարտի յարատե լարուած պահնե իր ուշագրութիւնը։ տեսողութիւնը և լսողութիւնը, աշակերտութիւնը հրակելու համար։ Դասարանին ապականած օդը և փոշոտ մթնոլորտը, աշակերտներու քանակը և աղմուկը ուսելով ուսուցիչներու լարուած ուշագրութեան։ նստուկ կեանքին՝ կը յագնեցնեն ոչ միայն աշխերը ալ նաև ջիւերը։ Մինչդեռ առատ լոյսը ոչ միայն ալ քի, աղը ընդհանուր մանգասութեան։ առողջութեան, զուարթութեան և հոգեկան լաւ տրամադրութեան վրայ կազմէ։ կենգանի էակներու կազմուածքի զարգացման համար լոյսը անհրաժեշտութիւն մըն է։ հոգեկան հեղուկ մը կը յիցնէ կարծես անոնց երակներուն մէջ։ կը շատցնէ արեան կարմիր գոգիկները, կը զօրացնէ նեսրդային դրութիւնը։ Դասարաններու ապականած օդէն, անբաւարար լուսին զատ, զօրոցական միջադրոյի փաշիէն, հիւանդաբարեր սիւթերէն, արտաքնաց

Ներու հեղձուցիչ կազերէն և գարշահոտութիւններէն .  
և ամէն տեսակ աղտօտութենէ կրնան ազդուիլ կամ  
առողջութիւննին խանգարել, ինչպէս աշակեր ոռւթիւ-  
նը . նոյնպէս ուսուզութիւնը .

Բացի դպրոցական, միջավայրի անսպասապատճան-  
ներէն, կան կարդ մը հիւանդութիւններ որոնդէ կրո-  
նար վարակուիլ ուսուզական կազմը աշակերտութենէն  
կամ դպրոցի պաշտօնեայ-ծառաներէն, և կամ ըսդհա-  
կառակեր վարակել զանոնք :

Սոյն տարափոխիկ զիսաւոր հիւանդութիւններն են.  
Քաղղիական ախտ (syphilis), թոքախտ, ժանտատեն թ  
(typhoides), կեղծաշկ (diaphrégie), ցերմ, մկնախտ  
(peste), պնդախտ (choléra), հարսանիթ, ծաղիկ,  
շառատենդ (scarlatine), Կապոյտ հազ, քոս և այլն,  
մորթային կամ աչքի փոխանցիկ ելն ևլն հիւանդու-  
թիւններ : Ասոնց տարածման մէջ դպրոցը կրնայ, որո-  
պէս բոյն, շատ վտանգաւոր դեր մը խաղալ, դպրոցէն  
տունէն, դպրոց փոխադրելով. աշակերտներ ի-  
րարու կամ դասատուին փոխանցելով դասատուէն  
կամ դպրոցի պաշտօնեաներէն փոխանդուելով և այլն :  
Զգուշանալու տարափոխիկ հիւանդութիւններէ, և ա-  
նոնց դէմ պայքարելու համար սիփողական է ուրեմն  
նուննալ դպրոցին մէջ բժեկական լուրջ եւ հոգածու  
նսկողութիւն :

Ի՞շպէս ըսինք, սակայն կ'արժէ հոս վայրկնան  
մը կանգ առնել և շեշտել անգամ մ'ես սոյն պարա-  
գան թէ՝ ուսուցիչները կրնան նաև վարակել աշա-  
կերտները : Շարունակ մատաղ սերունդի հետ չփման  
մէջ ըլլալով, նամանաւանդ մտնկապարտէ զներու և  
տարրական գասընթացքներու մէջ . կարող են փոխան-  
ցել տարափոխիկ հիւանդութիւններ, նամանաւանդ՝  
ծրանկախտ եւ բուախտ : Մեծ անպատեհութիւններ

կը ներկայացնէ այն յոոի սովորութիւնը որ ունին  
ելրեմն դաստիարակ-մանկապարտէ զպանուէիներ, համ-  
րութելու փոքրիկները : Գուրգու րանքի արտայայտու-  
թիւն մը և սիրալիր զոհողութեան փստ մըն է, սա-  
կայն ըլլայ ուսուզչուէին ըլլայ փոքրիկին համար  
փոխանցիկութեան վտանգէն զերծ չէ երբեք : Այս  
իրողութիւնը փառող բազմաթիւ օրինակներէն  
յիշենք մի քանին :

1/ Խաղի ատեն փոքրիկ մը կ'իյնայ և ծունկը կը  
վիրաւորուի . վարժուէիներէն մին կը հասնի անմիջա-  
կան օգնութեան և հոսող արիւնը կեցնելու համար,  
իր գեղեցիկ պայուսակէն կը հանէ թաշկինակ մը, կը  
թրչէ իր թուգով, կը կապէ վէրւը և փոքրիկը տուն  
կը ճամրէ : Յաջորդ օրը ծնողքը կուգայ շնորհակալու-  
թիւն յայտնել : Վեց շաբաթներ կ'անցնին . վէրքը չի  
լաւանար Սրեան քննութիւնը կը փաստէ . հակառակ  
ծնողքին մեծ զարմանքին և խոր յուղմունքին . թէ  
փոքրիկը սիֆիլիսէ վարակուած էր . . .

2/ 15 տարեկան Օրիորդ մը այտին վրայ կը ներ-  
կայացնէ վէրք մը որը կը յամառի լաւանալ հակառակ  
կարդ մը բժիկներու դարձմանին : Երբ վերջապէս արեան  
քննութիւնը կը փաստէ, հակառակ բոյսորին ակնկալ-  
ութեան . թէ սոյն վէրքը սիֆիլիսի վէրք մըն է . . .  
այն ատեն մանրակիլիտ քննութիւն մը կուգայ հա-  
ւաստել որ՝ յիշեալ Օրիորդին մեծ եղբայրը, իրաւարա-  
նական ուսանող, որուն մէջ դաղղիական ախտը գործօն  
կերպով կը տիրէր, օրին մէկը անմեղ համրոյր մը տը-  
ւած էր իր քրոջ այտին և դիպուածով այդ և մրոյրը  
հանդիպած էր Օրիորդին երեսի փոքրիկ մէկ շտիկին  
(bouillon) :

Այսպէս ուրեմն բացայայտ կերպով կը տեսնենք  
որ հիւանդոտ, միքրոպալից արիւնը՝ թուքէն թաշկի-

նակին միանալով վերքին՝ կամ շրթունքն՝ համբոյրին միանալով այտին, արիւնէ արիւն, չատ հաշտորէն կրնաց անմեղներ վարակել, Առնենք օրինակ մը ու ալ թոքախտի մասին:

3/ Սպանիոյ նախակրթարանի ուսուցիչներէն մին կը մեռնի թոքախտէն: Յ ամիս յետոյ իր աշակերտ ներէն մին կը մեռնի նաև թոքախտէ, աշակերտ մը որ նախապէս երրեք հիւանդացած չէր: Բանի մ'ամիս վերջ այս վերջինին եղրայրը կը մեռնի դարձեալ նոյն հիւանդութենէն: Վերջապէս ութ ամիս վերջ նոյն ուսուցիչն աշակերտներէն մին ես, որ ուսուցիչն սեն սակր ստէպ կը յաճախէր, կը մեռնի նոյն հիւանդութենէն: Այս բոլոր գմրազգ, անմեղ զոհերը կարելի էր փրկել եթէ զպրոցական վարչութիւնը և, խապէս ըրժկական քննութեան ենթարկած ըլլար վերոյնշեալ տարարազդ ուսուցիչը: Որովհետեւ միակ արմատական և ստիպողական միջոցը՝ վարակուած անձերը կրթական ասպարէզէն հեռացնելն և չընդունիլն է, թէ ենթականին թէ աշակերտութեան օգտին համար: Դպրոցական վարչութիւններ ուսուման վկայականին հետ միասին պէտք է անոնցմէ պահանջնեն նաև այս կարգի բժշկական վկայական: Նոյնպէս միենոյն կերպով իիստ պէտք է վերաբերուիլ զպրոցական միջավայրի մէջ ծառայող միւս պաշտօնեաներու հանգէպ եթէ կրթական հաստատութիւններ կ'ուղեն մտածել մատազ սերունդի ապագային և տարարազգ ուսուցիչներու վիճակին մասին:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽԱՆԱՐԱՐՈՒԹԵԱՐ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ  
ԱՐՀԵՍՏԻՆ ՀԵՏԵԽԱՆՔԱՎԱՐ

II

Տեսանք համաստակի թէ ինչպէս զպրոցական միջավայրը կ'ազդէ ուսուցչական մարմինի առողջական վիճակին վրայ և զայն կը խանգարէ:

Տեսնենք նաև թէ ուսուցչական արհեստը իր պաշտօնին բերումով ինչ տեսակ առողջական խանգարումներու կ'ենթարկուի:

Դասաւանդուրիւնը. — Խոչնդուներով լի դժնդակ բայց նուիրական ասպարէզին մէջ, ուսուցիչ և ուսուցչունիները իրենց պարտականութեան պատասխանատութեան և կատարելիք գիտաւոր գերին, վեհութիւնը և գիտակցութիւնը պէտք է ունենան: Հետեւարար՝ իրենց և աշակերտներու առողջութիւնը չի խանգարելու և տղայոց օդտակար զառնալու համար դասաւանդութիւնը պէտք է կատարել հոգեբանական, մանկավարժական մասնաւոր մէթոտով: Առանց մէտոտի դասաւանդողները իզուր տեղ կը յոդնին և կը յոդնեցնեն աշակերտները:

Այդպիսի անմէթոտ դասաւանդողները կը չարչարուին հասկցնելու համար, աշակերտներ կը տանս ջուին հասկնալու համար: Անս ալդ առանց մէթոտի, սխալ դասաւանդութեան հետեւանքով առաջ կուգան՝ զդային սպառում, մելի յոդնածութիւն եւ դասաւանական կարգավահուրեան խանգարում:

Կանոնաւոր դասաւանդութեան համար, հարկ աներաժեշտ է ուրեմն՝ նախ մանկավարժական մէթոտ, յետոյ ուսուցիչը պէտք է գիտնալ խնայողութեամբ գործածել իր ոյժերը և ձայնը որպէսզի իր

աշխատութիւնը նուազ ծանր և յոդնեցուցիչ, և աշա-  
կերտներուն աւելի օգտակար ըլլայ: Եւ թէ այս բո-  
լորին համար կարեւոր է նաև բնական յարմարու-  
թիւն: Կան որ հակառակ երենց երկար պաշտօնավա-  
րութեան և մանկավարժական հմտութեան չեն կա-  
րող պազարիւն, մէթոտիք, և առանց յուզմունքի  
դասաւանդել պարագայ մը որ ուսուցիչներուն կ'առ-  
թէ որպէս հետեւանք երկու տեսակ յօդիութիւն, (մա-  
տուր եւ յուզումնալի), որոնք ուժասպառ կ'թենեն ուղեղը:  
Ըսենք անմիջապէս որ դասաւանդութեան պատճա-  
ռած յոդնութեան աստիճանը դասի նիւթէն և ձայնի  
ելեւէջներէն կախում ունի, և թէ դասաւանդութիւնը  
իրարու ետեւէն յաջորդող երկար ժամեր ըլլալու չէ  
և առ առաւելն օրական Յ ժամէն ո՛չ աւելի:

Նոյն իսկ մասնագէտ հսկուր բրոֆէսօններ 1-2  
ժամ դասախոսելէ վերջ, լսելու, հանգիստ քնանալու  
կամ հանգելու անդիմադրելի մէկ պէտքը կ'զգան.  
Երբեմն զլուխի պտոյտ, պարապութիւն, յոդնութիւն  
կ'զգան:

Եթէնք նաև ամավերջի քննութիւններու դրու-  
թիւնը, որ հակառողջապահական և հակամանկավար-  
ժական մի սիսթէմ է, ինչպէս աշտկերտներուն նոյն-  
պէս կ'ազգէ նաև ուսուցիչներուն և աւելորդ ուժաս-  
պառութեան և յոդնածութեան աղբիւր կը դառնայ:

Հոյս՝ առանց մանկավարժական սկզբունքներուն  
ներմուծել ուղելու, կամ մանկավարժական դասա-  
ւանդական մէթուաներու մասին խօսելու, ըսենք ա-  
ռաղջապահականօրէն թէ ոտքի վրայ, կանգնած դա-  
սախոսելը կարգ մ'առաւելութիւններ կը ներկայացնէ.

1/ Զայնը աւելի կանոնաւոր և ազգու կ'ըլլայ:

2/ Դասախոսը կրնայ ձեռքերը ազատ շարժել և  
մարմնին տալ այնպիսի դիրքեր որոնք ոյժ կուտան

խօսուածքին և ոյժեղ տպաւորութիւն կը ձգեն ուն-  
կնդիրներուն վրայ:

3/ Մարմնի շարժումներուն կ'ընկերանան ձայնի  
ելեւէջը և շնչտերը, որոնք խոր տպաւորութիւն կը  
գործեն աշակերտին վրայ, զանոնք կը մազն խացնեն  
և այդ ազգեղութեան տակ լորիկ մ' ջիկ խորին ուշադ-  
րութեամբ կը հետեւ ին:

4/ Առաջի վրայ կանգնած դաւախութիւնը մէկ  
խօսքով՝ աւելի կենդանի, աւելի հւագուրիչ է:

Դասարան կառավարելը — Ուսուցիչներէնչատեր  
կը գանգատին աշակերտներու անկարգապահութենէն:  
Երբ խնդիրը քննենք, կը տեսնենք որ յաճախ աշակերտ-  
ները յանցաւոր չեն, անոնց անկարգապահութեան  
պատճառները պէտք է փնտոել դպրոցի հակամանկա-  
վարժական և հակառողջապահական պայմաններուն  
մէջ: Զորօրինակ:

Դասարանական դրութեան չգորութիւնը կամ  
դասարանին մէջ աշակերտներու թիւին շատութիւնը

Դասաւանդութեան վատ մէթուաները կամ անկա-  
ն ոնութիւնը, առանց մէթուի:

Ֆիզիքական դասուիարակութեան չգորութիւնը  
կամ անբաւականութիւնը:

Դասի ժամերու երկարութիւնը կամ դասամի-  
ջոցներու անբաւարարութիւնը-կարճութիւնը:

Մարմնական պատիժները կամ բոնազրօնիկ մի-  
ջոցները:

Ուսուցիչին անպատրաստութիւնը մանկավարն-  
ժութեան և հոգեբանութեան մէջ:

Վերոյիշեալ պատճառները գոյութիւն չունենան-  
իսկ, պաշտօնին անզիտակից, անյարմար ուսուցիչը  
դարձեալ չի կրնար դասարանը կառավարել: Դասարան  
կառավարելն ալ մէկ արհեստ է որը պէտք է լաւ դիտ-

Նան ուսուցիչները : Դասարանը կառավարելու և լաւ կառավարելու համար, հարկ է գիտնալ աշակերտներու հոգեբառութիւնը և անոնց հետ, վարուելու եղանակը : Դասարան կառավարել չգիտցող ուսուցիչները բնականաբար աշակերտներու չարաճճիութիւններէն և անառակութիւններէն չատ կը նեղութիւն, կը զրգութիւն կը բարկանա՞ն, կը ջղայնոտին և այդ դիւրագրգութիւնը խորապէս կ'ազդէ իրենց ներդարին դրութեան վրայ և կը պատճառէ կարգ մը ջղային հիւանդութիւններ, գիւաւորարար ջղագարութիւն (neurasthenie) :

Աւախ, զուարթ բնաւորութիւնը, համբերութիւնը, նկարագրի կանոնաւորութիւնը, սասառմներու մէջ անխօսովութիւնը, քաղցրութիւնը, ուսուցիչներու առողջութեան և ուսուցման օգտակարութեան հիմնական և գիխաւոր պարմաններն են :

Ըստ վիճակագրական սթաթիսթիքներու ուղեղային հիւանդութիւններով և կաթուածով մեռնող ներու ընդհանուր մահաթիւը 0.50 % է ուսուցիչներու համար, որուն պատճառներէն մէկն ալ դասարան չկրնար կառավարելու է :

Բացի վերայիշեալ պարագաներէն կան նաև կարգ մը հիւանդութիւններ որոնց ծագումին և զարգացումին մէջ մէծ դեր մը կը խաղայ դպրոցը և որոնց կ'ենթարկուին ուսուցիչները իրենց պաշտօնին բերումով : Ասոնք են :

| Թոխախտը .— Ապահովագրական ընկերութեանց սթաթիսթիքները և այլ հաւասարի վիճակագրութիւններ ցոյց կուտան որ ուսուցիչները աւելի մեծ թուով զոհ կ'երթան թոքախտին, 4 % համեմատութեամբ, քան թէ ուրիշ ազատ ասպարէզի հետեւողներ : Ուսուցիչներու թոքախտին գիխաւոր պատճառներն են :

1/ Դասարաններու մէջ թոքախտաւոր աշակերտ-

ներու գոյութիւնը (թէպէտ ուսուցիչներու թոքախտաւոր աշակերտին վարակելու տեսակէտէն աւելի վտանգաւոր և աւելի փոխանցիկ է) :

2/ Դասարաններու փոշիոտ, ապականած օդի մէջ ել կար ժամներ ու սուցիչն ներկայութիւնը :

3/ Նախկին թոքախտաւոր ուսուցիչի կամ աշակերտի կամ այլ անհատի, բնակարանը բնակիլը :

4/ Մաքի յոգնածութիւնը՝ միանալով ծանրաբեռնութեածութիւնը, սատուկ կեանքին, ֆիզիքական մարզումներու բացակայութեան, յաճախ տնտեսական մտագրադութեան կամ սնունդի անրաւարարութեան, կը ակարացնեն կազմը և տրամադիր, պարարտ, հող կը պատրաստեն :

5/ Ցիշենք նաև որ յաճախ դպրոցի սրահները կը ծառայեն այլ և այլ հաւաքոյթներու համար, ինչ որ կրնայ ոչ միայն օդը ապականել այլ զանազան միք բոպներ բոված դակել և փոխանցել :

6/ Վերջապէս պէտք է նկատի ունենալ նաև ուսուցիչին անցեալը, ժառանգական հողը, պատանեկան կենցազը և այժմու ֆիզիքականը, օրոնք ունին իրենց որոշ զերը և արմէքը :

Նախազգուշական միջոցներու մասին երկու իօսք բսելէ առաջ, պարտք և պէտք կ'զգամ ուշադրութեան առարկայ բնել հետեւեալ պարագաները որոնք անձնապէս դիտելու դժբախտ փորձառութիւնն եմ ունեցած : Առաջին պարագան այն է որ՝

Ուսուցիչը թոքախտէ վարակուած է և ինքը լուր չունի . նա կը շարունակէ իր պաշտօնին մէջ և հիւանդութիւնն ալ սուսիկ-փուսիկ, յամբարար բայց յարածուն, կը զործէ իր աւերը առանց ընդհանութիւնը ցնցելու կամ բացայաց իսանգարումներ պարզելու :

իր վիճակին անտեղեակ ուսուցիչը կը խօսի, կը փոնդտայ աշակերտին երեսին, երբեմն ալ քիչ քիչ կը հազայ և կը թքնէ, անդիտակցաբար նա կը փոխանցէ, կը վարակէ, կը սերմանէ միքրոպը մինչեւ այն թուականը, երբ հրեանդութիւնը յառաջացած՝ բացարձակ ախտանիշերով կուգայ ինքզինքը մատնել: Ուսուցիչը կը հեռացուի անմիջապէս և դարմանի կ'ենթարկուի: Բաց աւանդ... իսկ արգեօք քանի՞ քանի՞ անմեղներ անոր զոհը պիտի ըլլան...

Եւկրող պարագան այն և որ՝ ուսուցիչը թոքախտէ. զիտակից իր վիճակին, առակայն բարեացակամ իրզձմտութիւնը չունենար պարզելու ճշմարիտ իրականութիւնը, կը կեղծէ, կը պահէ իր վիճակը որպէսզի իր պաշտօնը չի կորոնցնէ կամ իր դիրքին արատ չի բերէ: Շահախնդրական կամ փառասիրական նկատումներ ուրոնք ուրիշ բան չեն եթէ ո՛չ անխզութիւն և ոճրադութիւն թէ նոր սերունդին, թէ ինքն իր անձին հանդէպ:

Այս երկու պարագան ևս չեն կարող գոյութիւն ունենալ եթէ նախապէս թժշկական քննութեան ենթարկուին: Հետեւաբար որպէս նախազգուշական միջացներ յիշենք.

1/ Դպրոցական բոլոր հակառողջապահական պայմանները բարեփոխել և բարեկարգել:

2/ Դաստառը, աշակերտ, ծառայ, գպրոցի ռեմէն, ներս ընդունելէ առաջ խիստ քննութեան ենթարկել, տարուոյն սկիզբը և կիսուն, և կասկածելիները, հիւանդները, չընդունիլ կամ հեռացնել կրթական առարեգէն:

Հոս յիշատակութեան արժանի պարագայ մեռ որ գոյութիւն ունի եւրոպական երկիրներու մէջ, այն որ՝ երբ սառւգուի որ ուսուցիչը թոքախտի վարակուած

և տիրացած է իր պաշաօնի բերումով, իր պատօնի ընթացքին, ալդպիսիներու համար մասնաւոր պիտուկան օրէնքներ գոյութիւն ունին, զանոնք կը խուս ել և անոնց սատար կը հանդիսանան նիւթապէս և բարոյապէս: Որոշ ժամանակ մը (զորորինակի մինչեւ 6 ամիս) իրենց ամսաթոշակները կը վճարեն լիովին, ուսուու 2/3-1/3 ելն: Պարագայ մը որ կ'արժէ՝ ուսուցչական միութիւններու, կրթական բարեկարգուած հաստատութիւններու ուշադրութեան և նկատողութեան առարկայ ընել:

II. Զզային նիւանդութիւններ.— Թոքախտէն զատ՝ ուսուցիչները, իրենց պաշտօնին բերումով կենթարկուին նաև կարգ մը նեարդային խանդարումներու: Առոնց գլխաւորներն են.

1/ Կամէի խանգարումներ՝ ուժառապառութիւն (as-thénie), զզագարութիւն (neurasthénie)

2/ Նկարագրի խանգարումներ՝ բարկացառութիւն (irritabilité), զաղափարային հետապնդում (persecution):

3/ Մեային անհաւասարակութիւններ՝ hysterieի անուակէտէն: Այս նոգերանական երեւոյթները կը պատահին նամանաւանդ, առաւել ևս, անոնց՝ որոնք ժառանգականօրէն կամ նախապէս ունեցած հիւանդութիւններու բերումով, ենթակա, ութիւն ցոյդ կուտան: Բացի այդ, գպրոցական յոգնութիւններն—դասաւանդական թէ դասարանական ինչպէս տեսանք—բացարկի մրցումի, քննութեան յոգնութիւններն. կարգ մը առակնեալ անյաջողութիւններ կամ ձախողութիւններ, կուգան ցնցել և յուզել նեարդային դրութիւնը: Աւելցնենք ասոնց երրեմն ուսուցիչներու մտաւոր ծանր ու մշտառև աշխատութիւնը, անքնութիւնը կարգ մը ուսուցիչներու որոնք սովորութիւն ունին թերթերու

աշխատակցելու և այդ կարգի գրութիւնները ընդհանուրապէս գիշերները կը պատրաստեն։ Մեր բոլորին համար դիւրաւ հասկնալի կրլայ ուսուցիչներու ներդային գրութեան խանդարումներու զանազան պատճառները։

Զորօրինակ՝ 1/ Կամքի խանգարումները՝ կը յայտնուին նախ կամքի տկարութեամբ և աշխատութեան կատարեալ անընդունակութեամբ, ենթական չի կրռնար յարատեւ աշխատանք մը տանիլ ամենափոքրիկ աշխատանքը չուզելով կը տանի. որպէս նետեւանք դպրոցի կարգապահութիւնը կը տուժէ խորապէս աշակերտները կարծես իրենց բաղդին ձգուած ըլլան և ուսուցիչն արժէքը բրէսթիմը գրեթէ ոչինչի հաւասար։

2/ Նկարագրի պայմանուրիւնները՝ կը յայտնուին հետեւեալ ձեւով՝ ուսուցիչը յաճախ կը բարկանայ, և փոքրիկ անկարգապահութեան հանդէպ կատաղօրէն կը վերաբերի. երբ կը տեսնէ որ աշակերտներ կը փըսափըսան կամ կը խնդան, ինքն իր վրայ կ'առնէ, կը կարծէ որ միշտ զի՞նքը կը հետապնդէն, կը ծաղրեն. զանոնք խստութեամբ կը պատճէ անտեղիօրէն և աւարդար կերպով ոմանք խստօրէն. ուրիշներ շատ թոյլ կերպով։ Որպէս նետեւանք վերոյիշեալ խանդարումները ուսուցիչը կը յոգնեցնեն, զասաւանդութիւնը կը գժուարացնեն և աշակերտին ցաւալի դաստիարակութիւն մը կուտան։

3/ Մտային անհաւասարակուրիւնները՝ ոսոնք խթէրիալի (*hystérgie*) տեսակէտէն կը յայտնուին, առելի ծանր չղային վիճակ և հետեւանք մը կը ներս կալացնեն։ Երեւոյթապէս քաղցր, հեղահամբոյր, դիւրամատչելի, սուր և սիրուն մտայնութիւնով. սակայն այս խարուսիկ երեւոյթին յետին թաքնուած է մը»

տային վտանգաւոր վիճակ մը։ Անոր մօտ՝ բոլոր զգացումները չեղած և ձեւափոխուած են. սուրյ պէտք մըն և անոր համար. կեանիր վեպ մըն է. երազի և. իրականութեան մէջ տարբերութիւն չի դներ. գուրգուրանքի զգացումները բոլորովին յեղաշրջուած են։

Զգացումներու այս փոխուած վիճակը խիստ տրխեղծ և վտանգաւոր հետեւանքներ կրնայ ունենալ և արձագանգել աշակերտութեան վրար.

Վերոյիշեալ մէջբերումներէն վերջ առանց վարանումի բացայալորէն կը տեսնենք և պարտինք հզրակացնել որ՝

1. — Նախ ուսուցիչները իրենց անձնական առողջութեան համար 2. — յետոյ աշակերտներու բարոյական եւ մտային առողջական վիճակը պատճառնելու համար. այս երկու տեսակէտէն ալ խիստ կարեւոր անհրաժեշտութիւն մըն է պատճառնել ուսուցիչները զղային խանգարումներէ։ Մինչեւ իսկ եթէ ուսուցչին ժառանգական հողը, տրամադրելի հետքը թեթե է և ապագայի տեսակէտէն ծանր և վտանգաւոր հետեւանք զերծ, սակայն և այնպէս, դարձեալ զասաւառուն՝ դաստիարակելու իր ընդունակութիւնը թերի կը կատարէ և չ'կրնար տալ աշակերտին ուղիղ և քաջառողջ դաստիարակութիւն մտային թէ բարոյական։

Արդարեւ ուսուցիչին ազդեցութիւնը աշակերտին վրայ կրկ ակի է։ Իր անունին արժանի ամէն ուսուցիչ խղճմտօրէն կ'աշխատի կաղապարել աշակերտներուն կամքը իր իտէալին համապատասխան։ Սակայն միենոյն ատեն իր գոյութեամբ իր խօսքերով և գործքերով, իր նկարգրով և հիւանդութիւններով ազդեցութիւն կը գործէ ակամայ անոնց վրայ։ Երկու խօսքով չէ կարելի պարզել ուսուցիչի մը ազդեցութիւնը աշակերտին մտային և հոգեբանական զարգացումին վրայ։

2903-2010

Ուսուցիչ մը որ իւրաքանչիւր րոպէ կր ջանայ և կը փափաքի մարզել իր աշակերտը իր իտէալին, իր հասակաղողութեան համագատամխան, պիտի ազդէ յարտան տղուն բարոյական զարգացումին վրայ: Հոս հարդ ֆիզիքական առողջութեան շուրջ չէ՛ հարցը աւելի վսեմ և աւելի փափուկ է: խորոյ առարկան աշակերտին բարոյական առողջութիւնն է:

Ուսուցիչը՝ իր արհեստին վեհութեան և նուրականութեան նկատմամբ, իդմտալիդ բարձր գիտակցութիւն, և բարոյական վսեմ արժանիք պէտք է ներկայացնէ և ինձ համար դժուար է բնորոշել հոս, բարոյական այն յատկութիւնները որ պէտք է լրացնէ ուսուցիչ մը: սակայն ինչ որ գործնականապէս դիտած է և պէտք է մեր լուրջ նկատողութեան առարկայ ըլլայ այն պարագան է որ՝ հիւանդակախ, կամ ֆիզիքական վատթար վիճակ մը ուսուցիչին մէջ կը նըւազեցնէ իր նեարդային դրութեան տոկունութիւնը և կամքը չի կարողանալով բաւարար քօնթրոլ կատարել իր գործքերուն, աստիճանաբար, անզգալարար, ակամայ և առանց բարոյապէս պատասխանատու ըլլալու, ուսուցիչը կը դառնայ՝ ջղային և տկար:

Ֆիզիկապէս վատառող կամ ջղային խանգարումներու ենթականեր շ'պէտ և բնդունի ուրեմն կրական ասպարեզի մեջ և այդ առթիւ բժշկական քննութիւնները խստիւ և անաչառ պէտք է կատարուին:

Իսկ դաստիարակչական կազմը պէտք է զգուշաբոլոր պատճառներէն ալքոլականութիւն, ծըսին, անքունութիւն, ամէն տեսակ չափազանցութիւններէ որ մտային յողնածութիւն, ջղային գրգում և խանգարումներ կ'առթին:

Ուսուցիչը պէտք է գիտակցի՝

1/ Թէ, ուղեղային ուեէ չափազանց աշխատանք

կը վտանգէ իր հողերանական հաւասարակշռութիւնը:

2/ Թէ՝ իր աշակերտներուն կարենալ իշխերու, հսկելու և իր իշխանութիւնը անվթար պահելու համար պէտք ունի առողջ և զօրաւոր կամքի:

3/ Թէ՝ աշակերտները չեն կարող ուղիղ դաստիարակուիլ և օգտուիլ յողնած և անորմալ մտքի մը դասաւանդութենէն:

4/ Թէ՝ նեարդային դրութեան առողջութիւնը սերտորէն կապուած է կամքի դաստիարակութեան:

\* \*

ԿՈԿՈՐԴԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

III

Խոքախտ ջղային և կոկորդի հիւանդութիւններ, ահա գլխաւոր երեք կարգի առողջապահական խանգարումներ որոնց կ'ենթարկուին ուսուցիչները իրենց պաշտօնին բերումով:

Ուսուցիչներն կոկորդը ենթակայ է խոչափողային հիւանդութիւններու (*laryngites*) և ձայնական խանգարումներու: Պատճառները զանազան եւ բարդ են:

Մարդակաղմական պատճառներ. 1/ Երկայն ձայնարձակ լաւերը (*cordes vocales*) աւելի ենթակայ են բորբոքումի քան կարձերը. սոյն պատճառին հետեւանքն է որ կիսերը աւելի կը տոկան ձայնական յողնութեան և աւելի բարձր և սուր ձայնով կարող են երգել քան այ երը:

Ենչառութեան գործարաններու ձամբուն վրա, արգելքներ օդին ներս խուժումին պատճառ կ'ըլլան,

Կամ 2/ կարգ մը քթի, կոկորդի, շրթունքներու վատակազմութիւններ (*modifications*) խօսիլը կը դժուարացնեն և խռչափողը կո յոգնեցնեն: Զպ! աք է սնագիտանալ որ բնախօսօրէն հնչունաւոր խօսուած ձայնի (*vowels articulées*) ծագումը կոկորդի ձայնարձուկ թելերուն մէջն է՝ իր յատկան շական արտայայտութիւններէն, շատերը կը պարտի սակայն արտաշնչուած օդի անցքրն որ տեղի կ'ունենայ բերանի և ըմբանի (*rhotics*): Ճշշանին (*aspirates*) բայինքն իեզու. բերան - շրթունքնեւն.) որոնք ձայնին կուտան որոշ և յստակ յատկանիշեր. ինչպէս՝ կոկորդային (*gutturales*) ոնդային (*nasales*). յեղուային (*linguaes*) շրթնային (*labiales*):

Օդին ոյժը և ճնշութիւնը կարեւոր են ուրեմն յստակ նու երկար ձայն արտադրելուն մէջ հետեւարար խիստ կենսական անհրաժեշտութիւն մ'է որպէսզի կուրծքի վանդակը աճի և զօրանայ կանոնաւոր և թոքերը վարժուին ունենալ լայն և օրինաւոր շնչառութիւն, լաւ ձայն կարենալ արտադրելու համար առանց յոգնելու:

3/ թոփի հիւանդութիւնները պատճառ և արգելք կ'ըլլան նաև ձայնատուութեան (*phonation*). յաճախ երկարատե, երրեմն մշտատե. (*esthme, emphyse, Bronchite*). թոքերու տարողութիւնը կը նուազեցնեն շնչառութիւնը կ'արագացնեն, խօսելու դժուարութիւն և չափազանց յոդնութիւն կը պատճառեն և որը կը բնայ անհանդուրժելի դառնալ:

4/ Խոչափողային կամ կոկորդի կարգ մը հիւանդութիւններ խօսելու բացարձակ արգելք կ'ըլլան, ինչպէս ձայնարձակ թելերու անցործութիւն (*Paralysie des cordes vocales*) կոկորդի սուր բորբոքումներ (*laryngites aigues*) ելն . .

Կոկորդի քոնիկ բորբոքումները ընդհակառակը

լուրջ ուշադրութեան և ուսումնասիրութեան առարկայ պէտք է դառնան. զորօլինակ՝ երբ մի քանի օր հանգիստը կը բանայ քաշուած ձայնը և յոգնելուն պէս կրկին կը քաշուի. պարագան լուրջ է. աւելի լուրջ է երբ փոքրիկ հանգիստի միջոցները ձայնը բուլորովին չեն բանար. և ձայնը կը մնայ միշտ քիչ մը թաւ, քօղարկուած ձայն. անմիջապէս խնդիրը պէտք ենթարկել բժիշկին քննութեան. պէտք է տարակուասիլ որ հիւծախտային է. սոյն կոկորդի հիւծախտի պարագան պէտք է արթնդնէ թոքախտի վիճակի պարագան որովհետեւ կոկորդի բորբոքումը թոքախտի գլխաւոր պանճառներէն մէկն է: Խսկոյն պէտք է դադրեցնել դասաւանդելե եւ հեռացնել դպրոցնեն: Դարմանուելէ վերջ իսկ, կրթական ասպարէզէն հեռու, չըխօսուն գործով մը պէտք է զբաղի և բացօթեայ կեանք մը վարէ.

Ուսուցչական մարմինը որպէսզի վերոյիշեալ կոկորդի բորբոքումներու չենթարկուի պէտք է ընձեռնել հետեւեալ նախազգուաշկան միջոցները:

1/ Ուսուցչական ասպարէզ չ'պէտք է ընդունել անոնք որոնց ընշառութեան գործարանները հիւանդկամ ուեւէ անբնական, վատակազմ, վիճակ կը ներկայացնեն:

2/ Սովորական խօսելու արհեստը կենթադրէ առողջ գործարաններու նօրմալ գործածութիւնը. դասատուն պէտք է ուրեմն մարզուի. խօսիլ եւ օնչել խնայողական ձեւով. այսինքն գիտնայ խնայելով դործածել իր ձայնական լարերը ո՛չ միայն կոկորդին այլ իրեն առաղջական ընդհանուր վիճակի տեսակէտէն :

3/ Արհեստական միջոցներով պէտք չէ սեղմել կամ արգելք հանդիսանալ սոյն գործարաններու բնականոն գործունէութեան (*օձիք, գոտի, զգեստներով եւն*.):

<sup>4/</sup> Ուսուցիչներու կոկորդը յաճախ գրգռումներու և բորբոքումներու ենթակայէ, երկար ժամեր դասաւանդութեան հետեւանքով և ծխոտ, փոշոտ, յաճախ խոնաւ փոփոխակի օդի պատճառով. և որովհետեւ յոդնած, գրգռուած, բորբոքած կոկորդը թերի կը պաշտպանէ թոքերը, հետեւարար խիստ օգտակար և կարեւոր է շնչել միտք քրեն, զտեալ տաք և մաքուր օդ։ (air filtré et rechauffé)

<sup>5/</sup> Դասատուն պարտի տալ Փիղիքական դաստիարակութեան իրեն արժանի կարեւորութիւնը, չնչառական մարզումներով զարգացնել կուրծքի վանդակը և չնչառութեան գործարանները, օգտուիլ աշակերտներու բացօթեայ պատյաներէն և խաղերէն, և պէտք է հետեւի խօսելավարժութեան, տնջառեւերական մարզաններու եւ ձայնական դասիարակութեան։

Զայնարձակ լարերը խնայելու և կոկորդը չի յոդնեցնելու համար մասնագէտ առողջապահներ մեղ կը յանձնարարեն կարգ մը թելադրանքներ որոնք կ'արժէ նկատի ունենալ։

<sup>1/</sup> Գիտնալ իր պատշաճ ժամանակին հանգիստ ալ կոկորդին ձայնը չ'մարելու և զայն չ'րորբոքեցնելու համար. ի հարկին քանի մը օր բացարձակ հանդիստ ամենալաւ դարմանն է։

<sup>2/</sup> Խօսելու ձեւը մեծապէս կազդէ ձայնական յոդնութեան վրայ. հետեւարար ցած ձայնով խօսիլ սկսիլ, թաւ, մեղմ խաղերով (նօթարով) շարունակել և աստիճանարար բարձրացնել ձայնը մինչեւ սուր ձայնագրով։

<sup>3/</sup> Յստակ եւ որու հնչիլ, եւ ձանը, դանդաղ խօսիլ. այս պարագային բերանը և շրթունքները կը մասնակցին և կոկորդը չի յոդնիր. երգիչներ երաժիշտներ յաճախ ակուանին սեղմած կ'երգեն լեզուն և

շրթունքները լաւ մարզելու համար։

<sup>4/</sup> Նախադասութիւններէ, և մինչեւ իսկ երեսն բառերէ վերջ զգալի կամ անզգալի, փոքրիկ դադար մը տալ. որպէսզի օդի ներշնչումը կարենալ կատարեալ կերպով տեղի ունենալ. ընթերցումի ատեն աւելի երկար դադար տալ:

<sup>5/</sup> Գլուխը ուղիղ եւ յոտնկայս խօսիլ, աչքերը սեւեռած ունկնդիրներուն որպէսզի ձայնի ծփանքը ուղղակի յսուի։

<sup>6/</sup> Մարսողութեան ատեն չ'դասախոսել և զգուշանալ որ օձիքով եւեն. կոկորդը սեղմումի և ձնչումի չ'ենթարկուի։

<sup>7/</sup> Երկար յոգնեցուղիչ ձայն մ'արտադրելէ կամ դասախոսութենէ մ'առաջ տաք հեղուկ մը խմել, կամ դասախոսութեան ընթացքին քիչ մը շաքար ջուրի մէջ կամ շաքար (bonbon) ծծել, թուքը առատացնելու համար։ Կրբէք գօգային (cocaine) պարունակող գեղահատներ չ'գործածել։

\* \* \*

Բաղի երեք գլխաւոր առողջական խանգարումներէն (թոքի, կոկորդի ջղային զրութեան), ուսուցչութիւնը կրնայ պատճառել նաև աչի տկարութիւն կամ հիւանդութիւն. — Նախ ուսանողական շրջանէն սկսեալ՝ տեսողութեան խանգարումները յաճախ կրնան պատահիլ. յետոյ ուսուցչական ասպարէզի շրջանին՝ ինքնազարգացման, դասերու պատրաստութեան համար, նամանաւանդ անբաւարար լոյսի տակ կատարուած գիշերային ընթերցումները և գրութիւնները եւեն, կը տկարացնեն ուսուցիչին տեսողութիւնը։ Շատ

վատառողջ պարագան պէտք է բարեկարգել, բարեւլաւել և դպրոցական առողջապահութեան պահանջնեւրուն համապատասխանեղնել:

2.— Դպրոցին մէջ տարածիուիկ հիւանդութիւններու մուտքը՝ կանիսելու, նախազգուշական միջոցներ ընձեւելու, անոնց փոխադարձ վարակումը կամ տարածումը արդիկելու, հիւանդները չընդունելու կամ անմիջապէս հեռացնելու համար պէտք է դպրոցը ոժչկական, լուրջ և հոգածութեան ենթարկել:

3.— Ուսուցիչ ուսուցչունի, աշակերտ, պաշտօնեայ, ծառայ, բոլորն ալ անխտիր, պաշտօն ստանցնելէ կամ դպրոց ընդունուելէ առաջ, պէտք է բժշկական ընդհանուր քննութեան ենթարկել:

4.— Ֆիզիքապէս վատառողջ, կասկածելի կամ հիւանդները, նեարդային խանգարումներու ենթակաները, չնչառութեան գործարանները տկոր, անբնական վատակազմ և կասկածելիները, տեսողութեան, լսողութեան, պակասութիւն կամ խանգարում ունեցողները, պէտք է չընդունիլ և խսպառ հեռացնել կըրթական ասպարէզէն:

\* \* \*

Յարգելի ուսուցիչ. ուսուցչունիներ,

Մասնաւորապէս Զեր առողջութիւնը հետաքրրաքըրող սոյն համեստ ուսումնասիրութիւնը վերջացնելէ առաջ թոյլ տուէք ինձ Զեր յիշեցնել անմիջապէս որ՝ դասախոսութեան ընթացքին մէջրերուած հիւանդութիւնները չ'պէտք է երբեք վճատեցնեն հայ կրթական ասպարէզը ընդգրկող մտաւորական մըշակ-

ներդ, և չ'պէտք է ենթազրել և դասնլ դաստիարակչական ասպարէզը ամենավատառողջ ասպարէզներու շարքին. ընդհակառակը, ամէն երկիրներու վիճակագրութիւնները կուգան փաստել և համաձայն են որ՝ մահացութիւնը ուրիշ ասպարէզներէ շատ նուազ է:

Ու երբ ուսուցչութիւնը կը դնենք գործնական գետնի վրայ և կը դիտենք ազգասիրական անաշառ դիտակով, կ'զգանք եւ կը տեսնենք որ դաստիարակչական ասպարէզը սուրբ և նուրիական է: Դուք պարտականութեան այնքան լայն բաժին մ'ունիք մեր աճող. նոր սերունդին հանդէպ որ Զեր այդ պարտաճանաւութեան գիտակցութիւնը և խղճամիտ գործադրութիւնն է որ կը բարձրացնէ Զեր արմէքը: Արդարեւ որքան ատեն որ՝ Զեր կ'ընդունինք մեր ազգին որպէս մշակներն ու Զեր կը յանձնենք մեր մատղաշնոր սերունդը, խոպան զաշտի մը հանգոյն մտաւոր և ֆիզիքական տեսակէտէն, սերունդ մը որ՝ կոչուած է վաղուան մեր ազգը Կազմելու և Զեզմէ կ'ակնկալինք որպէսզի դուք, դաստիարակ - ուսուցիչներ զանսնք մշակէք, հերկէք ու զանէք, և յանձննէք ծնողքին որպէսզի հնձեն, պտուղը վայելեն: Այսուհանդերձ որքան որ դուք ունիք նուրիական պարտականութիւններ նոր սերունդին հանդէպ նոյնքան մենք կը պարտինք ոչ միայն յարգանք տածել և երախտագիտական զգացումներ սնուցանել Զեր հանդէպ՝ այլ ջանալ միշտարձր պահն Զեր վարկն ու պատիւը: Պարտինք Զեր զնել Փիզիքական քաջառողջ առողջապահիկ պայմաններու մէջ և սատար հանդիսանալ նիւթապէս և բարոյապէս եթէ կ'ուզենք նոր սերունդը զնել բարոյագիտական բարձր մակարդակի վրայ և վայելել անոնց աշխատաւթեան արդիւնքը այն խոր համոզումով որ՝ սատարել ուսուցչական մարմնին կը նշանակե օգնել նոր սերունդին եւ ծառայել մեր ազգին:

100



49 650

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ԶԱՀԱԿԻՐ» ԹՐ 14

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱՒ

ԳԱՄԱՆ-ՔԱՅԻՊԱՅԻ

# Ա.ԶՈՏՅԻԹԵԱՆ ԵՐԳԵՐԸ

ԳԻՆ ՍԻՒՐԻԱ 4 ՖՐԱՆԳ

---

ԴԻՆ 10. Ա. Դ.